



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԵԿԵՂԵՑԱՊԱՏՎԱՆ ԿՈԼՈՒՄՆԵՐԸ

ԵՒ

ԳԱՅԻՐԵՒՄ ՄԻԹԻՆԿԸ

ԲՈՆԱԿՈՍՈՒԹՔԻՆ

ՆԱԶՈՐԵՔ. Մ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.



ԳԱՅԻՐԵՒՄ

Տպարան «Արևած» — Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ

1903

281.6

Ա - 43

281.6 281.6
4-43 18 NOV 23

ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ԿՈԼՈՒՄՆԵՐԸ

ԵՒ

ԳԱՅԻՐԵՒՄԻԹԻՆԿը

ԲԱՆԱԿՈՍՈՒԹԻՒՆ

ՆԱԶԱՐԵԴ Մ. ԱԴԱԶԱՐՄԻ



ԳԱՅԻՐԵ

Տպարան «Արարատ» — Ա. ԴԱՐԲԻՆԵԱՆ

1903

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱՊԱՏԿԱՆ ԿԱԼՈՒԱԾՆԵՐԸ

61

ԳԱՀԻՐԵՒՄ ՄԻԹԻՆԿԸ

Ինչպէս յայտնի է, Ռուսիոյ մէջ զտուած եկեղեցապատկան շարժուն եւ անշարժ ստացուածքները, որ բովանդակ Հայ եկեղեցին կը պատկանին, վեցիւր Ռուս կառավարութեան հանած եւ Զարին վաւերացուցած մէկ հրամանագրին համաձայն՝ կառավարութիւնը կուզէ գրաւել եւ ուղղակի ինք մատակարարել՝ իւրացնելու նեռանկատդիտումով:

Այս սարսուեցնող լուրը մեծ յուզումի մատնեց համայն Հայութիւնը, իր կեանքի եւ մահու խնդիրն եր, Հայ անդասն բնաշնչումին են արմատական միջոցը, մահացու հաւուած մը՝ որ երքէ ընդունած ըլլայ Հայը իր սրին ենց խսկ բարբառու դաւերու մէօ:

Ուստի ինչպէս ամէն կողմ, նոյնպէս հոս, ժողովուրդը չ'ուզելով համակերպի մեր դարաւոր իշաւութեներու բանաբարման այս ապօռէն ոռուումին, օրինաւոր միջացաւ իր արդար բողոքի ձայնը բարձրացնել ուզեց եւ այս նպատակաւ ամսոյս 11ին մասնախումբ մը կազմը-ուելով, փուրաց դիմում ընել վիճակիս պռաջնորդ Գեր. Յովսէփ Եպիսկոպոս Ալվազեանին խնդրելու համար Ն. Մթազնուրենէն որ հաճի Նախագահել այս առքիւ տեղի ունենալիք ժողովրդային գումարումին:

Գոն ենք ըսելու թէ՝ Ս. առաջնորդը ոչ միայն սիրայօծար ընդունեց մեր հրաւերը այլ եւ խօսացաւ բարողվ մ'ալ ժողովրդին բացատրել հաւաքման նպատակը:



65479-67

Այս կարգադրութիւններն վերջ՝ մասնախմբիս կողմէ ցրուուած յայտարութիւններուն համեմատ՝ ամսոյս 13ին Կիրակի օրը յետ ժամերգութեան տեղի ունեցաւ գումարումը, նախազահութեամբ Մրգազան Հօր եւ ներկայութեամբ բազմաթիւ ազգայիններու:

Տիար Նազարէք Մ. Աղազարմբ Մասնախմբի հրատանօֆ ընդարձակուեն պարզեց Հայ եկեղեցապատկան սացուածքներուն անձեռնմխելի ըլլալու այն բոլոր պարագաները՝ որոնք ապօռեն կը կացուցանեն ո եւ է ոորնագութիւն կամ միջամտութիւն:

Միաձայնութեամբ որոշուեցաւ Վեհափառ Հայրապետ Բաշալերէլ իր պարտանանաչ հաստատմութեան մէջ հեռագրով մը, որ իսկոյն զործադրուեցաւ:

Մասնախումբս նկատի ունենալով յիշեալ բանախոսութեան շահնկանութիւնը յարմար դատեց ի լոյս ընծայել զայն:

Սեպտ. 1903
Դամիրէ

(ՄԱՍՆԱԽՈՄԲ)



Սրբազն հայր,

Տիկիններ՝ ու Պարոններ՝

Դրր ամիս ու կէս առաջ Ռուսիայէն ահսելի գոյց մը կը հասնէր մեզ — Կառավարութիւնը գրաւած է հայ եկեղեցիններու կալուածները: —

Ոչ ո՞ք հաւատաց ի սկզբան այնքան անակնկալ, այնքան տարօրինակ էր լուրը աւա՞զ սակայն. հետզհետէ հասած տեղեկութիւններն ամենատիպուր իրողութիւնը հաստատեցին զժրաղղաբար եւ մեզ բերին պետական հրամանագրին պատճէնն, որու թուականն է 1903 Յունիս 12: Այդ հրամանագրիը, «Նախարարական մասնաժողովին որոշման եւ կայսերական վաւերացման համեմատ» կը տրամադրէ

1. Հայ եկեղեցիններուն, վանքերուն, հոգեւոր հաստատութիւններուն եւ հոգեւոր զպրոցներուն պատկանած ու պատկանելիք բոլոր անշարժ կալուածները, տուն, խանութ, պանդոկ, արտ, ձկնորսարան, անտառ, ջրաղաց եւլն. ի բաց առեալ Բեթրսպուրկ եւ Մոոկուա գտնուածները, Հայ եկեղեցականներուն եւ Հայ հաստատութիւններուն ձեռքէն առնել եւ յանձնել Երկուագործութեան եւ Պետական կալուածներու նախա-

րարութեան մատակարարութեան, որ նոյն կալուածներու հասոյթներէն անոնց տուրքերը եւ պարտքերը վճարելէ ետքը, հարիւրին տասն եւ հինգը, Յոդ հատուածի մէջ նախատեսուած պէտքերուն համար վար կը դնէ ու մնացեալը տեղեկադրի մը հետ կը մատուցանէ Ներքին Գործոց Նախարարութեան։ Հրամանազրի հրատարակութեան ատեն՝ պատրաստ գտնուած հնչուն դրամները յանձնել Ներքին Գործոց Պաշտօնատան, սակայն Հայ եկեղեցւոյ սեպհականութեան իրաւունքը անվթար պահպանել այդ դրամներուն եւ անշարժ կալուածներուն վրայ։

2. Զատել ու Կրթական Նախարարութեան յատկացնել այն կալուածները, որոնց եկամուաները պիտի գործածուին վարժարանաց մատակարարութեան ու միւս կալուածներուն եկամուաներէն ալ որոշել այն գումարները, որ դարձեալ Կրթական Նախարարութեան ձեռօք պիտի յատկացուին վարժարանաց։

3. Երկրագործական եւ Պետական կալուածներու Նախարարութեան Պաշտօնատան մէջ մատակարարութեան եւ բարելաւման ծախքերուն փոխարէն, կալուածներուն հասոյթներէն հարիւրին մինչեւ տասը վար դնել, նաեւ հարիւրին հինգ վար դնել հոն՝ Հայ եկեղեցական հիմնարկութեանց ի նպաստ դրամագլուխ մը կազմելու եւ հայ եկեղեցւոյ վարչութեան ընդհանուր պէտքերը հոգալու համար։

4. Անշարժ կալուածոց ու հնչուն դրամներուն հասոյթներէն եկեղեցիներու յատկացեալ մասը, երրորդ հատուածի մէջ յիշուած զեղչերն ընելէ ետքը, Ներքին Գործոց Նախարարութեան ձեռամք յանձնել ա՛յն հոգեւոր հաստատութիւններուն, որոնցմէ անուած են յիշեալ կալուածներն ու դրամներն եւ որոնք իրենց

առած դրամներուն համարը տալու պարւաւոր են Նախարարութեան։

Ահաւասիկ հայրենակիցնե՛ր, այս է ամփոփումը ա՛յն պաշտօնական հրամանագրին, որ կը տրամադրէ Հայ եկեղեցւոյ կալուածներն անոր ձեռքէն առնել եւ մատակարարութեան յանձնել։

Սակայն մատակարարութիւն բառը, մոռս կառավարութեան բերնին մէջ, երեւոյթները փրկելու համար պատրուակ մը, ձեւ մըն է միայն. անոր բուն նպատակը կալուածները վերջնապէս զրաւել իւրացնելն է, ինչ պէս պիտի պարզենք մեր բանախօսութեան ընթացքին մէջ։

Հրամանագիրը, իր պարունակած որոշման շարժառիթներուն մասին լուս է. միայն թէ Կովկասի պաշտօնաթերթը եւ ուրիշ կարեւոր մոռս լրագիրներ, մանաւանդ Ոռուսիոյ եւ Թուրքիոյ Հայոց ի՛նչ ի՛նչ շրջանակներու մէջ՝ յառաջ եկած մեծ յուղումը եւ զրգութիւնը տեսնելով, այդ անկուր եւ անոնելիորէն անարդար հրամանը արդարացնել փորձելու համար, պատճառներ հնարելու եւ պատրուակներ յերիւրելու ելան։

Կարեւորութենէ զուրկ չ'է այդ պատճառներուն եւ պատրուակներուն զլխաւորները համառօտ կերպով մէջ բերել, ցոյց տալու համար թէ ի՛նչ կը խորհին Հայ ազգին ու եկեղեցւոյն երդուեալ ու ոխերիմ թշնամիները, իրենց պարագլուխ ունինալով Կովկասի կառավարչապետ կալիցին իշխանը, որ թելադրիչն եւ ներշնչողն եղած է Յունիս 12ի գումարեր հրամանագրին։

Ուշադրութեամբ մակի ընենք։
Առաջին առարկութիւն — Կ'ըսեն թէ Հայ եկեղեցւոյ կալուածոց մատակարարութիւնը կառավարութեան անհաջոյ եղանակաւ կը կատարուէր։

—Այդպէս չըլլալուն ամենամեծ ապացոյցն հոն է որ մինչեւ հիմայ այս մտօք դիտողութիւն ուղղուած է կջմիածնի Սինողին, որու ձեռքն է նոյն մատակարարութեան վերին հսկողութիւնը և որու անդամներուն անուանման գործին մէջ Ռուս կառավարութիւնը մեծ մասնակցութիւն ունի, եւ յետոյ, հոգեւոր իշխանութիւնն՝ որ միշտ չերմ պահպանողական եղած է, եթէ ուզէ անդամ, կրնայ արդեօք Ռուս ոստիկանութեան արգոսեան աչքերուն տակ եւ պետութեան ամենախիստ հսկողութեան ներքեւ՝ կալուածոց մատակարարութեան գործին՝ կամ ուրիշ ո եւ՝ է գործի մէջ կառավարութեան անհաճոյ ամենափոքրիկ շարժում մը ընել:

Երկրորդ առարկութիւն — Հայ հոգեւորականութիւնը կալուածական մատակարարութեամբ զբաղելով՝ իր կրօնական պարտականութիւնը կատարելու ժամանակ չ'էր գտներ եւ կալուածները հայ եկեղեցւոյ վնասակար կերպով կը մատակարարուէին. հետեւարար նոյն իսկ Հայ եկեղեցւոյ օգուտը կը պահանջէ, որ իր կալուածները պետութեան ձեռօք մատակարարուելով բարգաւաճին:

— Թողէք կաղաչեմ, իշխանդ կալեցին, թողէք որ հայ եկեղեցին իր շահն ու վնասը ինք մտածէ, ի սէր Աստուծոյ, թագաւորէն աւելի թագաւորական եւ պապէն աւելի պապական մի՛ ըլլաք եւ մի՛ մոռնաք թէ կալուածոց մատակարարութեան գործին մէջ՝ հայ աշխարհականներն ալ ըստ օրինի մեծ մասնակցութիւն ունին, այնպէս որ հոգեւորականները իրենց կրօնական պարտականարութեամբ զբաղելու համար՝ միշտ պէտք եղածին չափ ժամանակ գտած են; եւ եթէ ձեր նպատակը կալուածներու բարեոք մատակարարութիւնն է

պարզապէս, ինչո՞ւ ուրեմն հայ եկեղեցիներու հնչուն դրամներ ալ զրաւել կուտաք, ինչո՞ւ պետութեան սեաչնական սակայն լքեալ կալուածները արգասաբեր ընելու միջոցները չէք թելազրեր կառավարութեան եւ եթէ պետութեան ձեռօղլ մատակարարութեան մը զերազանց արդիւնքներուն վրայ հաւատք ունիք՝ կը հաճիք բացատրել թէ ինչո՞ւ համար հայ վարժարանաց սեպհական կալուածները՝ Կրթական Նախարարութեան ձեռօք մատակարարուիլ սկսելէն՝ այսինքն 1897 էն ի վեր Ձեր երազած բարգաւաճումը չունեցան:

Երրորդ առարկութիւն — Յունաց եկեղեցւոյն Պետարապիոյ կալուածները. Հայ կաթոլիկներու կալուածներն եւ Լէհերու կալուածները՝ պետութեան ձեռօղլ կը մատակարարուին:

— Կը պատասխաննենք թէ Յոյն եկեղեցւոյն Պետարապիոյ կալուածներն երուսաղէմի Յոյն պատրիարքութեան սեպհականութիւնն էին, աչքէ խիստ հեռու եւ զերթէ անխնամ մնացած: Ու երբ Ռուս կառավարութիւնը երուսաղէմի Յոյն պատրիարքութեան հաճոյանալու դիտաւորութեամբ՝ այդ կալուածներու մատակարարութիւնը ստանձնել ուզեց, Պատրիարքը ո՛չ միայն չ'բողոքեց այլ եւ սիրայօժար ընզունեց. վասնզի ատով ո՛չ եր զերքը կը վտանգուէր եւ ո՛չ ալ իր իրաւասութենէն հիւէ մը կը կորսնցնէր:

Կովկասիոյ կաթոլիկ հայերը, յոյժ փոքրիկ հասարակութիւն մը, վարչական ուրոյն կազմակերպութիւն եւ յատուկ Եպիսկոպոս չունին եւ ի հոգեւորս լատին Եպիսկոպոսի իրաւասութեան ներքեւ կը գտնուին: Լէհներն ապստամբած են կառավարութենէն եւ իրենց զավումէն ի վեր՝ իրենց եկեղեցիներու սեպհականութեանց մատակարարութիւնը Ռուս կաթոլիկ վարչու-

թեան մը ձեռք կը գտնուի. այլ սակայն Հայերն վաթ-
սուն եւ եօթը տարիներէ ի վեր ճանչցուած, հաստատ-
ուած օրէնք ունին, կազմակերպեալ ուրոյն վարչու-
թիւն ունին եւ ո՞չ միայն ապստամբած չ'են տէրութեան
դէմ, այլ եւ հաւատարիմ ու անձնուէր աշակիցները
գտնուած են անոր, ինչպէս քիչ ետքը պիտի պարզենք:

Չորրորդ առարկութիւն — Հայ եկեղեցիներու
կալուածոց մատակարարութիւնը կառավարութեան ձե-
ռամբ կատարելը քաղաքակրթութեան պահանջներէն
մէկն է:

— Այս առարկութիւնը քիչ շատ կարեւորութիւն
ունի, եթէ սակայն հիմնական է եւ կ'արժէ քիչ մը
աւելի ուշադրութեամբ քննել զայն:

Սուանց խնդիր ընելու Ռուսիոյ քաղաքակրթութեան
չափն ու աստիճանը, արագ ակնարկ մը կը նետենք
Ներոպայի Քրիստոնեայ մեծ պետութեանց իւրաքան-
չիւրին եկեղեցական խնդիրներու մէջ բոնած ընթաց-
քին եւ ուղղութեան վրայ:

Սկսինք Անգլիայէն, ուր բողոքական եւ կաթոլիկ
կղերին միջեւ պայքարը խիստ բուռն եղած է երբեմն:
Սակայն մինչեւ ցայսօր Անգլիական պետութիւնն այ-
լադաւան հասարակութեանց եկեղեցական ստացուած-
ները գրաւելը եւ կամ անոնց մատակարարութիւնն
ստանձնելը մտքէն անզամ անցուցած չ'է, հետեւաբար
իւրաքանչիւր հասարակութիւն իր եկեղեցական շար-
ժուն եւ անշարժ կալուածոց տէրն է եւ մատակարա-
րութիւնը իր ձեռօք կը կատարէ:

Անցնելով Ֆրանսա, եկեղեցւոյ երբեմնի ստացուած-
ները յարքունիս գրաւեալ կը գտնենք, հոն սակայն հարկ
է այդ իւղղութեան ժամանակն ու պարագաները ուշի
ուշով ուսումնասիրել:

Տասն եւ ութերորդ դարու վերջերը մեծ յեղափո-
խութէւնը կը պայթէր, աղօթատեղիները կը փակուէին,
եկեղեցին կը ջնջուէր, անհաւատութիւնն Աստուծոյ
կրօնին տեղ պաշտօնական դաւանանք կը հռչակուէր,
դաշնակից թշնամի տէրութիւնները Ֆրանսայի վրայ
կը խուժէին, ծայրայեղ տարրերու ձեռք գտնուած կա-
ռավարութիւնը՝ քաղաքական եւ տնտեսական նմանը
չը տեսնուած տազնամի մատնուելով, երկրին ամենէն
էական պէտքերուն զոհացում տալու հարկէն ստիպեալ,
բռնագատեալ՝ աչքը եկեղեցական ստացուածքներուն
վրայ զարձուց եւ գրաւեց, իւրացուց զանոնք, սակայն
զրեթէ հինգ քառորդ դար յառաջ կատարուած այս
իւրացումն ալ, Ռուսաւորութեան եւ յառաջդիմութեան
այս օրերուն մէջ, « կրօնասէր եւ արեւելեան քրիստո-
նէից պաշտպան » Ռուսիոյ իրը օրինակ կամ արդարա-
ցում չ'կրնար ծառայել երբէք. վասնզի այս գրաւում
ուղղակի հետեւանք էր յեղափոխութեան եւ Ռուս
տէրութիւնը մահու չափ կ'ատէ յեղափոխութիւնն ալ,
անոր ուղղակի կամ անուղղակի հետեւ անքներն ալ,
վասնզի Ֆրանսայի բնիկ մօղովուրդն ամբողջութեամբը
համակրօն եւ համացեղ, իր մէջ ոչչ-կրօնակից եւ վար-
չական ուրոյն կազմակերպութիւն ունեցող տարացեղ
հասարակութիւններ չ'էր պարունակեր. վասնզի երբ
Ֆրանսայի կառավարութիւնը կ'իւրացունէր եկեղեցւոյ
կալուածները, եկեղեցին նոյն միջոցին ի պաշտօնէ ջըն-
ջուած էր, ինչպէս ըսինք, եւ յետոյ երբ վերահաս-
տատուեցաւ, պետութիւնը, ինքն էր որ անոր պահպա-
նումը վրան առաւ եւ կրօնական այնպիսի քաղաքա-
կանութեան մը հետեւեցաւ, որ եկեղեցին հետզհետէ
նորանոր եւ առջիններէն շատ աւելի արժէքով ստաց-
ուածքներու տէր եղաւ:

Մանելով իտալիա, կը տեսնենք թէ կոփւը, հեռն ու առելութիւնը թերեւս ոչ ուրեք այնքան խորունկ, այնքան բուռն եղած է ո՞րքան Գիրինալի ու Վատիկանի, այսինքն արքայական եւ պապական պալատներուն միջեւ, մարմիաւոր եւ հոգեւոր իշխանութեան միջեւ, սակայն հոն ալ երկրին վեհապետներն ու նախարարութիւններն ո՛չ մէկ ձեւի եւ անուան տակ եկեղեցւոյ սաացուածքներուն ձեռք դպցուցած չեն եւ հոգեւոր իշխանութիւնն անոնց սեպհականութեան եւ մատակարարութեան բացարձակ տէրն եղած է միշտ:

Աւոտրիոյ թագաւոր՝ կայսրը պապերէն չնորհուած «Սոաքելական վեհափառութիւն» տիտղոսը կը կրէ, հետեւապէս հոն, եկեղեցին, իր կալուածներն եւ անոնց սեպհականութիւնն ու մատակարարութիւնը՝ ամեն տեղէ աւելի յարգուած են բնականաբար:

Գերմանիոյ կրօնական քաղաքականութիւնն եւս ՈՒՀԵՍԻՈՅ օրինակ չ'կրնար հանդիսանալ. իրաւ է որ Գերմանիա պետական անդորրութեան տեսակետով կաթոլիկ կղերին եւ Լեհերու դէմ երբեմն շատ խիստ անօրինութիւններ ըրած է. սակայն անոնց եկեղեցիներուն սաացուածքներն մատակարարելու իւրացնելու խնդիր յարուցած չէ երբէք:

Վերադառնալով ի Ռուսիա, կը տեսնենք թէ մինչեւ անգամ հոն հասարակութեանց եկեղեցական կալուածներուն պետութենէն զրաւումն ու մատակարարութիւնը ընդհանուր կանոն չ'է. օրինակի համար, ահա՝ բողոքականներն, ահա՝ հրեաները, որոնք անձամբ կը մատակարարեն իրենց եկեղեցիներուն կալուածները, ինչո՞ւ միեւնոյն երկրին մէջ երկու չափ, երկու կշիռ, ա՞յս կը պահանջէ միթէ ճշմարիտ քաղաքակրթութիւնը, որու էական պայմաններէն մէկն է հաւասարութիւնը:

Հինգերորդ եւ վերջին առարկութիւն — Ֆրանսայի մէջ կրօնական միաբանութեանց դէմ ձեռք առնուած միջոցները՝ ստիպած են Ռուս կառավարութիւնն որ հայ եկեղեցին ստացուածքները գրաւէ:—

— Յայտնի բան է թէ Ֆրանսայի մէջ բուն խնդիրն եկեղեցապատկան կալուածք գրաւելու կամ մատակարարելու վրայ չ'է, կրօնական ոչ-արտօնեալ միաբանութիւնները փոխանակ իրենց հոգեւոր ասպարէզին մէջ սահմանափակուելու, քաղաքական գործերու կը խառնուին, տիրող վարչական գրութեան դէմ կը զինուին եւ կառավարութեան հանդէպ գժուարութիւններ կ'լստեղծեն, կառավարութիւնը կ'ըսէ եւ մեծ իրաւամբ, «գուն կղե՛ր, քու հոգեւոր պարտականութիւններուդ միայն ուշագիր եղիր, քաղաքական գործոց հոգը ինձի թո՛ղ». եւ ա՛յն միաբանութիւնը, որ իր անցեալ ու ներկայ ընթացքով կառավարութեան վստահութիւն չի ներշնչեր գոյութիւն ունենալէ կը գաղեցունէ: Եթէ հայ կղերն ի Ռուսիա հանդէպ կառավարութեան նոյն ընթացքին հետեւի, ի՞նչ ընթացքի որ կաթոլիկ կղերն կը հետեւի ի Ֆրանսա, Ռուս կառավարութիւնը Հայ կղերին խմբովին առանց քննութեան, առանց դատաստանի անդարձ կերպով Սիպերիա կ'աքսորէ:

Եւ յետոյ, եթէ օրինակը փոխանցական է, եթէ պետութիւն մը ուրիշ պետութեան մը գործերն իր ընթացքին կանոն պիտի բանէ, ինչո՞ւ ուրեմն Ռուսիա մեծ եւ կարեւոր սկզբունքներու մասին հետեւող մը չ'ըլլար ֆրանսայի, որու քաղաքականութեան հիմն ու նշանաբանն է հաւասարութիւն, եղբայրութիւն եւ ազատութիւն եւ անոնց ծնունդ՝ աղատ խորհրդարան, ազատ մամուլ եւ ժողովրդի կամքին տիրապետութիւն եւ աղատ արտայայտութիւն:

Հայ եկեղեցւոյ կալուածներուն պետութեան կողմէ գրաւման կամ մատակարարութեան որոշումը չքմեղացնելու համար՝ Ռուսիոյ պաշտօնական եւ ոչ-պաշտօնական մամուլին մէջ բերած առարկութիւններն առանց հոգնութեան ջրելէ ետքը, կը մնայ մեղ այդ որոշման բուն շարժառիթը քննել եւ պարզել.

Պատմութիւնը կը հաստատէ թէ Ռուս կառավարութեան ներքին քաղաքականութեան առանցքն եղած է միշտ խլել, կորզել հպատակ այլազան ժողովուրդներուն վարչական եւ եկեղեցական առանձնաշնորհումներն ու արտօնութիւնները, զանոնք հալածել եւ նիւթապէս եւ բարոյապէս տկարացնել, անոնց սրտերուն մէջ իրենց ազգին ու իրենց կրօնքին սէրը թուլցնել, ջնջել, անոնց վարժարաններն եւ եկեղեցիներն իրենց կալուածներով գրաւել եւ իրացնել, որպէսզի իրբեւ որյուն ժողովուրդներ անհետանան եւ լուծուին ու ձուլուին Ռուս տարրին հետ, բոլանդակ Ռուսիոյ մէջ մէկ Ռուս եկեղեցի եւ մէկ Ռուս աղջութիւն կազմելով:

Ռուս կառավարութեան այս համայնակուլ քաղաքականութիւնը դարերու ընթացքին մէջ շատ զօներ ունեցած է, այս օրուան զօները կուղեն ընել Հայերը, որոց յանցանքն աւելի ծանր է. քանի որ շնորհիւ իրենց բնածին ձիրքերուն եւ աշխատասիրութեան՝ մտաւորական եւ անտեսական գերակշիռ դիրք ունին ի կովկաս, մինչեւ ուրիշ տարրերը նոյն իսկ Ռուսերն ու երկրին բնիկները եղող նախանձաբեկ Վրացիները՝ ամեն բանի մէջ շատ յետ են անոնցմէ, սակայն Ռուս կառավարութեան Հայոց նկատմամբ բոնած քաղաքականութեան լաւ եւս թափանցելու համար պէտք է ետ երթալ մին. չեւ 1827 Հոկտ. 2/14, ուր էջմիածին, Եփրեմ կաթո-

ղիկոսին օրով, Պարսիկներէն նոյն իսկ Հայոց զինեալ օգնութեամբ՝ Ռուսաց ձեռքն անցաւ դժբաղդաբար. 1836 Մարտի 11 ին, Նիկոլա առաջին կայսրը Ռուսահայ եկեղեցւոյ վարչութեան համար 141 յօդուածներէ բաղկացեալ յատու կ օրէնք մը՝ Պօլօժէնիան կը վաւերացունէր, օրէնք, որը խմբազրող յանձնաժողովին մէջ, սրտով ու զզացմամբ մէկ Հայ անգամ չ'կար. օրէնք, որ իր մէկ քանի լաւ տրամադրութիւններուն հակառակ, Հայ եկեղեցին կարեւոր առանձնաշնորհումներ կը կապէր, անոր գործելու ազատութիւնը կը սեղմէր, նորամուտ եւ եկեղեցւոյ անկախութեան վնասակար կանոններով կը խնդողուէր, այնպէս որ երբ Եփրեմի յաջորդ Յովհաննէս կաթողիկոսին հաղորդուեցաւ ի գործադրութիւն, այս վերջինը վեղարն զիսէն վար նետեց ու հառաշելով գոչեց. « Եթէ ես զիտնայի թէ այս տեսակ օրէնք պիտի հաստատուէր, կաթողիկոսութիւնը ընաւ չէի ընդուներ: »

Երանի թէ Յովհաննէս կաթողիկոս հառաչանքը բաւական չ'համարէր, երանի թէ Պօլօժէնիայի ինսաւակար յօդուածներուն դէմ ազգուապէս բողոքէր, եւ իր ձայնը լսելի Ըլլալու պարագային՝ հրաժարէր Հայրապետական աթոռէն, Անտարակոյս այս ընթացքը իր բարերար աղղեցութիւնը պիտի ունենար եւ օրէնքին գէթ շատ մը էական էտերը պիտի բարեփոխուի էին, ինչպէս որ Կարբեցին անմիջական յաջորդն ՆերՍէՍ ե. յաւերժական յիշտառակաց արժանի մեծ Հայը եւ Սրբազնասուրբ Կաթողիկոսը, իր իշխանութեան ժամանակ 1843 – 1856, այդ օրէնքին կարդ մը յօդուածներն անդործադրելի թողուց, եւ Ռուսաց կառավարութիւնը ոչ միայն չի պնդեց, այլ եւ, հաշուի առնելով մեծ Հայրապետին եկեղեցին ու Աղջին շահերը պաշտպանելու

համար ունեցած եւ ցոյց տուած կորովի, անվեհեր եւ իմաստուն ընթացքը, զգուշացաւ անոր բանաւոր հօտին վնասակար առաջարկներ ու կարգադրութիւններ ընկելէ :

Ներսէսի յաջորդը, Մատթէոս Կաթողիկոս, չատ ծանր գտաւ Պօլօժէնիայի եւ Ռուս կառավարութեան լուծը, իր քառամեայ պաշտօնավարութեան մէջ ստորագրութենէն անբաժան պահեց « վշտալի » բառը, Պօլօժէնիայի տեղ Հայ եկեղեցւոյ վարչութեան համար նոր Կանոնադրութիւն մը խմբագրեց եւ Ռուսիոյ կառավարութեան վաւերացման մատուց, սակայն յանկարծ լուսեցաւ թէ՝ Մատթէոս վախճանած է եւ աճապարանօք թաղուած իբրև ժանտախտահար, իբրն հետթաղելով նաեւ նոր Կանոնադրութիւնը, վամսզի անոր յաջորդ Գէորգ Ա. հետամուտ չ'եղաւ այդ Կանոնադրութեան, եւ Ռուսիոյ կառավարութիւնը ասոր օրով հանեց Հայ վարժարանները՝ Պետական իրաւասութեան ներքեւ առնելու հրամանը, որ չ'գործադրուեցաւ Գէորգի ընդդիմութեան պատճառաւ . բայց երբ Գէորգ վախճանեցաւ 1882 ին, Ռուս կառավարութիւնը վերըստին պահանջեց Հայ վարժարանաց իբրն յանձնումը, Սինօդը պատասխանեց թէ՝ ըստ օրինի ինք չ'կրնար կատարել այդ յանձնումը, որ միայն եւ միայն Կաթողիկոսի ձեռնհասութեան կը պատկանի, հետեւաբար հարկ է սպասել որ էջմիածնի աթոռն իր գահակալն ունենայ :

Ռուս կառավարութեան գործին չէր գար այս պատասխանը, հետեւաբար 1885 Փետրուար ամսուան մէջ Կովկասի ծաղկեալ, բարգաւաճեալ վեց հարիւր Հայ ծխական դպրոցները փակելու անդութիւնն ունեցաւ:

Այս ամենատխուր իրողութիւնը ամենախորին սու-

գի մատնեց ո'չ միայն Կովկասեան մատաղերամ հայերկան մանուկներն, այլ եւ բովանդակ հայութիւնը, որու աղագային տեսակէտով հարուածը շատ ծանրակշիռ էր եւ մեծ յուղում յառաջ բերաւ Կովկասի Հայերուն մէջ եւ մեծ աղմուկ յարուց Ռուսիոյ սահմաններէն զուրս, այնպէս որ Կովկասեան վարչութեան պաշտօնական լրագիրը « Կաւկազ » բարձրագոյն իշխանութեան ներշնչմամբ, ստիպուեցաւ. հրատարակել թէ Ռուս կառավարութիւնը տրամադրի է սիրայօժար արտօնութիւն տալու հայոց, իթէ իրեն գէ մում ընկն, փակուածներու տեղ նոր եւ համազօր վարժարաններ բանալու. Հայերը այդ զիմումը չ'ըրին, վասնզի հզօր յոյս կը սնուցանէին թէ Ռուս պետութեան հաճոյ անձնաւորութիւնը, Մակար Սրբեալիսկոպոս, որ այդ միջոցին կաթողիկոսանալու վրայ էր, պիտի կրնայ իր աղջու միջամտութեամբ վերստին բանալ տալ փակուած վարժարաններն իրենց առջի վիճակով։

Մակար Ա. ծանօթ պարագաներու մէջ կաթողիկոսական գահին վրայ հաստատուեցաւ 1885 Նոյեմբերին, բայց աւա՛զ, մէյ մը ալ չ'վերաբացուեցան փակուած բարձրագոյն եւ կարեւոր վարժարաններն, բացուածներն էին ընտելարաններ եւ տարրական նախակրթարաններ, որոնք չ'էին կրնար յագեցնել ուսումնածարաւ մատաղ սերնդեան պատուքը եւ չ'էին կրնար անոնց սրտին մէջ զօրացունել աղգասիրութեան ու եկեղեցափառութեան զգացումները, հետեւաբար նոր սերունդը դիւրաւ հնթակայ պիտի ըլլար կորսնցնելու իրլեզուն, աղջութիւնն ու կրօնն:

1886 էն ասդին Ռուս կառավարութիւնը, Հայոց նկատմամբ իր համայնակուլ քաղաքականութիւնն աւելի չեշտեց, ի մէջ այլոց, Հրատարակչական Բնկերու-

թիւնը լուծեց, ժողովրդեան օգտին ծառայող զրադարանները փակեց, պետական վարժարաններու մէջ հայ լեզուի եւ կրօնի ուսուցումն արգիլեց, հայ կրթարաններն եւ անոնց վարչութիւնն ու կալուածները զրաւեց եւ անոնց զրամոլ հիմնեց պետական վարժարաններ, որոնք բնուա Հայկական նկարագիր եւ դրոշմ չունին եւ ուր անխտիր կը յաճախեն ամեն ազգաց մանուկներ, Հայու դրամոլ պատրաստուելու համար Ռուսաց շահերուն անձնուէր Ռուս քաղաքացիներ:

Այսպէս Ռուսմն Ռուս կառավարութեան էջմիածնի տիրապետութիւն մինչեւ այսօր անդադար հետամտած է տիրապետութիւն մինչեւ այսօր անդադար հետ ձուլելու. Հայ տարրը լուծելու եւ Ռուս տարրին հետ ձուլելու. Հայկայն իր այս քաղաքականութիւնն կաթողիկոսներուն տրամադրութեան եւ պետական շրջանակներու մէջ տիրող գաղափարաց համաձայն երբեմն մեղմացուցած ու երբեմն իստացուցած է. անոնք որ մեր այս խօսքերը ըստ բաւականին համոզիչ չ'են գտներ, այս խօսքերը ըստ բաւականին համոզիչ չ'են գտներ, կրնան աչքէ անցունել կովկասի վարչութեան դիւանատան նախորդ պետ Պարոն Նիքոլայիի գաղտնի մնալու սահմանուած, սակայն Ռուս կառավարութեան կամքին հակառակ՝ կերպով մը երեւան ելած հոչակաւոր տեղեկագիրը, որուն պատճէնը 1886ին հրատարակուած է լրագիրներու մէջ:

Կը միայ մեզ քննել թէ՝ Ռուս կառավարութիւնն իրաւունք ունի՞ այսպէս վարուելու Հայոց հետ. շատ գիւրին է պատասխանել այս հարցման, ևթէ ընդունինք թէ իրաւունք մը տիրողին բիրտ ուժէն եւ անոր քմահամ կամքէն չի բղխիր, այլ արդարութեան սկըզբունքներէն եւ կարգ մը էական նկատումներէ:

Հայոց եկեղեցին կալուածները Հայ թագաւորներէ, իշխաններէ, Ռուսաց, Պարսից, Օսմանեանց, Հընդ-

կաց եւ ուրիշ աշխարհներու. մէջ ապրած Հայ ժողովը գէն նուիրուած են, որպէսզի եկեղեցին մշտնջենական սեպականութիւնը կազմեն եւ անոր պետերուն ձեռօք մատակարարութիւն. այսպէս եղած է զարուցի դարս, երբ Հայաստան իր անկախութիւնն ունեցած է եւ կամ կախուած է Յոյն, Պարսիկ, Հագարացի եւ Թուրք տիրապետներէ:

Բաց ասոի, Հայերն առեւտրական, արուեստական, մատարական, զինուորական, վարչական, քաղաքական ասպարէզներուն մէջ՝ մնծամեծ ծառաւութեաներ մատուցած են Ռուսիայ եւ զօրաւոր նեցուկներ եւ սատարներ եղած անոր պետութեան. եթէ այս ծառայութիւններն ի հաշիւ չ'են առնուիր այսօր, ժամանակին գնահատուած են, ականջալուր եւ ականատես վեհափառ վկայէ մը, որ նոյն ինքն աղէքսանդր Ա. Կայսրն է, եւ որու 1813 Սեպտ. 15ին հրատարակած հրովարտակը հոս մէջ կը բերենք, կրծատելով տիտղոսները:

« Ողորմութեամբն աստուծոյ, մենք, Աղեքսանդր առաջին, կայսր եւ ինքնակալ ամենայն Ռուսաց եւլու. »

« Մեր Կայսերական ողորմութիւնը կը նուիրենք մեր սիրելի եւ հաւատարիմ Հայոց ազգին՝ ամեն կարգի եւ աստիճանի հպատակներուն, որոնք կը բնակին ի Վրաստան:

« Վրաստանի մեր գլխաւոր հրամանատարին հազորքած տեղեկութիւններէն՝ ճշմարիտ հաճութեամբ տեսանք մեր սրտին հաճելի այն նոր ապացոյցը հաւատարիմ զգացմանց, զոր ամեն կարգի եւ աստիճանի Հայ հպատակք ի Վրաստան միշտ առածած են ու կը տածեն առ բարձր հովանաւորութիւն մեր, զոր միշտ ունեցած ենք Վրաստանի Հայոց բարոյն եւ հոգատարութեան համար ։ Հայք սոյն անյոզգողդ հաւատար-



մութեան զգացումները ցուցուցած են բազմադիմի փորձերով, երբ թեթեւամտութիւնն ու անբարեմտութիւնը նկրտած են վրդովել մեր ի վրաստան հաստատած անդորրութիւնը:

« Հայերը խոռվայոյզ պարագայից մէջ միշտ հաստատ եւ անյողզող եղած են իրենց ջերմեռանդութեամբ առ մեզ եւ առ Գահն մեր, զոհելով իրենց ստացուածքը, իրենց ամեն միջոցներն եւ մինչեւ իսկ իրենց կեանքը, յօդուտ մեր ծառայութեան եւ յօդուտ հասարակաց բարույն :

« Վրաստանի մէջ բնակող բոլոր Հայոց ազգի, ամեն կարգի եւ աստիճանի հպատակաց այս օրտագին հաւատարմութիւնն, անոնց ծառայութիւններն ու քաջութիւններն՝ քազցր պարտք կը դնեն մեր վրայ յայտնել բոլոր աշխարհի մեր իրաւացի երախտագիտութիւնն ու բարի կամեցողութիւնն առ ազգն Հայոց : Թող պահպանուի ուրեմն սոյն երախտագիտական յայտարարութիւնն ու վկայութիւնն ի պատիւ եւ ի փառա Հայոց եւ ի յիշողութիւն ապագայ սերնդոց :

Մնամք միշտ առ նոսա ամեննեսին կայսերական ողորմութեամբ բարեհած :

Տուեալ ի Տէպից որ ի Բոհեմիա :

15 Սեպտ. 1813

(Ստոր.) « ԱԼԵՔՍԱՆԴՐ »

Ռուսիոյ Հայերն, երջանկայիշատակ Ալեքսանդր Ա. Կայսեր այդ հրովարտակին մէջ գնահատուած ուղղութեամբ ընթացած են մինչեւ այսօր . բայց եղած է ամենափայլուն շրջան մը, ուր Հայերն Ռուսիոյ երախտագիտութեան վրա աւելի մեծ իրաւունքներ ստա-

ցած են, այդ շրջանն է ռուսո-պարսկական պատերազմին ժամանակամիջոցը, որ կ'ակաի 1826 ին : Ներսէս Եպիսկոպոս աշտարակեցի, այդ թուականին Վրաստանի եւ իմէրէթի առաջնորդ ի Թիֆլիզ, (յետոյ Կաթողիկոս ամենայն Հայոց), կը յորդորէր Հայերը մասնակցիլ արշաւանաց եւ օգնել Ռուսաց, որոնք խոստում տուած էին թէ Պարսիկներէ գրաւելի Հայկական հին գաւառաց մէջ՝ Հայ իշխանութիւն մը պիտի հաստատեն, պատերազմէն ետքը, ժողովրդի ամեն խաւերուն մէջ Ներսէսի ձայնը լսելի կրլայ, նա ինքն պատերազմական շարժման զլուիր կանցնի, Ռուս բանակը կը սնուցանէ, իր հրամանատարութեան տակ առանձին տարազով եւ զրօշակով Հայ հեծեալ զինուորներու գունդեր կը կազմէ. Ռուսք չնորհի Հայկական աջակցութեան, Պարսիկներէն կը գրաւեն Հայկական քանի մը հին գաւառներ էջմիածնի հետ . Ներսէս Հայկական իշխանութիւն մը հաստատելու մասին տուած խոստումին քանից Ռուսաց կը յիշեցունէ, բայց ի զուր : Խուսափողական եւ ձգձողական պատասխաններ կը տրուին միշտ : Եւ ի վերջոյ այն ատենուան Կալիցին իշխանին, այսինքն Բասքերի զօրավարին սադրանօք՝ վիճակին առաջնորդութիւնը վարելու պատրուակին տակ՝ Պէսարապիա կ'աքսորուի Ներսէս:

Հայոց կողմէ էջմիածնի գրաւման ժամանակ Ռուսաց մատուցուած ամենակարեւոր ծառայութենէն զատ, կայուրիշ տեսակէտ մը ալ, որով պետութիւնը իրաւունք չ'ունի եւ չ'ունենար երբէք՝ որ ե'ւ իցէ ձեսի եւ անուան տակ՝ Հայ եկեղեցւոյ կալուածները գրաւելու այս տէսակէտը կ'ընծայէ նոյն իսկ Պօլօժէնիան, որու իններորդ յօդուածը կը տրամադրէ « Ռուսաստանի Հայ կուսաւորչական եկեղեցիները իրաւունք ունին անշարժ

կալուածոց տէր ըլլալու, բայց ուրիշ կերպով չեն կրնար ստանալ եւ ձեռքէ հանել դանոնք՝ եթէ ոչ բարձրագոյն (կայսերական) հաճութեամբ, որու համար սահմանեալ կարգին համեմատ՝ ներքին Գործոց նախարարին միջոցաւ խնդրամատոյց ըլլալու է : »

Այս յօդուածի գօրութեամբ Հայ եկեղեցիներուն կալուածներուն վրայ սեպհականութեան իրաւունքն՝ անվիճելի է նոյն իսկ Ռուս կառավարութեան համար:

Ամենաախորին ուշագրութեան արժանի կէա մը.
կայսրն անդամ այդ կալուածներու Հայոց հկեղեցին
ձեռքէն առնուիլը : ի կրնար հրամաւել, եթէ եկեղեցիները,
իրեն առն համար խնդիր մատուցած չ'ըլլան:

1836ի օրէնքին Յըրդ յօդուածին Յըրդ հատուածը, կը
տրամադրէ թէ սինոզին պաշտօնին մաս կո կազմէ Հայ
եկեղեցիներու ստացուածքներուն մատակարարութեան
տեսչութիւնը, գարձեալ Շըրդ յօդուածին Յըրդ հատուածը
կը տրամադրէ թէ առաջնորդական ատեաններուն (բռն-
սիստորիա) իրաւունքներէն մէկն է՝ իրեն յանձնուած
բոլոր վանքերոն և եւ եկեղեցիներուն ընչից մատակարա-
րութիւնը Դարձեալ 121 և 122րդ յօդուածները կը տրա-
մադրեն թէ Հայ եկեղեցիներու ստացուածոց կառա-
գարութիւնն անմիջական կերպով կախուած է մեղա-
վուրդին ինըրուած «փոխանորդչէն կամ երեցիասէն»:

Առարկուի գուցէ թէ վեհապետի մը հաստատած օրէնքը, անոր յաջորդները կրնան փոխել, այս առարկութիւնը ճիշտ է, եթէ ի մէջ այլոց, տեղի ունեցած փոփոխութիւնն խզճի ազատութեան հակառակ չէ, եւ եթէ ուրիշ սեպհականութիւնը խնդրոյ առարկայ չէ, նոյն իսկ պատերազմով առնուած երկիրներուն մէջ՝ յաղթողը պարտեալ տէրութեան հանրային շէնքերն եւ պետական կալուածները կը գրաւ է, ո՛չ թէ անոր ժա

զովուրդին անհատներուն եւ այս կամ այն հատուած-ներուն սեպհականութիւնները եւ չի կրնար օրէնք մը հրատարակել եւ գրաւել ոչ -պետական կալուածները:

Թուսիոյ կառավարութեան Հայոց եկեղեցապատկան
կալուածներու գրաւման որոշումը՝ ամէն տեսակէտով
անիրաւ և անարդար է և յայտնի բանաբարութիւն
հայ եկեղեցւոյ գարաւոր իրաւ անց: Ահաւասիկ ասոր
համար է որ երբ այդ որոշումը պաշտօնապէս հազորդ-
ուած է Էջմիածին և Հայրապետին գրաւոր հաւանու-
նութիւնը խնդրուած՝ Ն. Ս. Օծութիւնը մերժած է իս-
պառ. Պրօկուրօրը այս պարագան հեռագրած է Թիֆլիզ
Կովկասի կառավարչապետին, որ հրահանգ տուած է
անոս պնդել Հայրապետին մօտ. Պրօկուրօրը նոր ղե-
մաւմներ ըրած է, Ն. Ս. Օծութիւնը խղած է յարաբե-
րութիւնը Պրօկուրօրին հետ, որ կառավարչապետին
հրամանաւ Թիֆլիզ մեկնած է:

Եկեղեցական պատրաստ հնչուն գրամմերը կառավարութեան կողմէ արգելքի տակ առնուած են և Ներքին Գործոց Նախարարութիւնը հեռագրած է Էջմիածին, Կալուածները վարձու պէտք չէ տայ, հակառակ պարագային այդ վարձկալութիւններն չեղեալ պիտի նկատուին, յետոյ թէ Հայրապետը՝ օրուան մէջ կալուածներու պետութեան լանջնուամբ կատարէ, ու պատասխան ստացած է թէ կարելի չէ. վասնզի կառավարութիւնը իր օրոշուամբ տուած է անակնկալ կերպով և առանց կանխառ Հայրապետին կարծիքն առնելու, և թէ այս պայմաններուն մէջ հարկ է մտածելու ժամանակ տալ և սպասել յէջմիածին գումարելի եկեղեցական ընդհանուր ժողովոյ խորհրդակցութեան արդիւնքին:

Կաթողիկոսին նախագահութեամբ եւ սինօդական-

ներուն, միաբանութեան եւ զիճակաց առաջնորդնորուն, անոնց փոխանորդներուն եւ վանահայրերուն մասնակցութեամբ կը գումարուի ժողովը եւ կ'որոշէ թէ կաթողիկոսը եւ իր ստորակարգեալ հոգեւորականք եկեղեցւոյ կալուածներուն աւանդապահներն են միայն, ոչ թէ տէրը, հետեւաբար չ'են կրնար պետութեան յանձնել այդ աւանդը:

Որոշում, շատ բանաւոր, շատ արդար եւ պատուաբեր զայն ստորագրողներուն, համաձայն ոգիին հայ եկեղեցւոյ, որու բոլոր ստացուածքները ժողովուրդին հումքիուած՝ ժողովրդին անձեռնմինելի սեպհականութիւնն են:

Աւելորդ է շեշտել թէ Հայաստանեաց եկեղեցին միշտ մի եղած է եւ մի է, թէեւ անոր զաւակները զանազան տէրութեանց հպատակ կը գտնուին այսօր. հետեւաբար այս ինչ քաղքին այն ինչ թաղին մէջ գտնուած հայ եկեղեցին կալուածները, միայն այն քաղաքին, այն թաղին եկեղեցւոյ հայ ժողովուրդին սեպհականութիւնը չ'են, այլ ամբողջ Հայութեան, առանց խարութեան տեղի եւ հպատակութեան, այնպէս որ երբ տեղի մը Հայ համայնքը այս կամ այն պատճառաւ զազրի գոյութիւն ունենալէ, Հայութեան մնացեալ մասը իրաւունք ունի տէր կանգնելու անոր կալուածներուն եւ արամազրելու ինչպէս ինք:

Հայ եկեղեցւոյ գրութեան մէջ՝ այս սկզբունքը այնչափ զօրացած եւ արմատացած է որ Պօլօմէնիայի օտարամիտ խմբագիրներն անգամ ստիպուած են կամայ ակամայ ճանչնալ զայն եւ 117 յօդուածով արամազրել թէ «իւրաքանչիւր շարժական եւ անշարժ ստացուածք, որ սահմանուած է այս ինչ կամ այն ինչ հայ եկեղեցին ու վանքին, Հայ Լուսաւորչական եկեղեցւոյն

ամբողջութեանը ընդհանուր ստացուածքը կը համարուի»:

Խնդիրն այս պայմաններուն մէջ ներկայացած ժամանակ, բնաւ տարակոյս չ'կայ թէ Զարերու երկրին սահմաններէն գուրս գտնուած Հայ կղերն ու նայ ժողովուրդն ալ Ռուսահայ եկեղեցական կալուածոց գրաւումին դէմ ձայն բարձրացնելու, բողոքելու իրաւունքըն ունի, եւ գոհ ենք տեսնելով որ Պոլսոյ Հայոց Ա. Պատրիարքը, ինք առաջինը եղաւ բողոքողներուն մէջ, փութաց գրել Հայրապետին, եպիսկոպոսական ժողով գումարեց, խնդիրն Կրօնական ու Քաղաքական Ժողովներուն ատեանը հանեց եւ արուած միաձայն որոշման համաձայն՝ զիտողազիր մը զրկուեցաւ Ա. Հայրապետին յէջմիածին, խնդրելով որ իրենց կողմէ եւս մինչեւ վիրջը արիւրաբար պաշտպանէ եկեղեցւոյ իրաւունքները եւ ընհաւանի երրէք որ անոր կալուածները գրաւուին Ռուս տէրութենէն:

Պատրիարքն ու յիշեալ պաշտօնական մարմինները որոշած են նաև պարագայից պահանջման համեմատ պէտք եղածն հետզհետէ ի գործ գնել, ո'չ նուազ միիթարական է տեսնել որ Կիլիկիոյ նորընափր Կաթողիկոս Սահակ Սրբալանն ալ այս խնդրոյ մէջ զործակից եւ ձայնակից է պատրիարքարանի:

Գուցէ մեր մէջ գտնուին բարեմիաներ եւ ըսեն ինչ յու զում Կովկասի մէջ, ի'նչ իրարանցում Պոլսոյ եւ Կիլիկիոյ մէջ, ի'նչ վլվլուկ հայ մամլոյ մէկ մասին մէջ, հայ եկեղեցին կործանեցաւ միթէ՞ եւ հայ աղջութիւնը վերջ գտաւ: Այսպէս մտածողները խնդիրը մակերեւոյթէն կշառզներն են, ո'չ թէ զայն իսրէն քրննողներն, Ռուս կառավարութեան ուղղութիւնը, ո'չ թէ անոր գործերէն եւ նպատակաւոր ընթացքէն այլ

անոր փաղաքու և լեզուէն եւ ժպտախառն դէքէն դաստողներն են:

Ռուս կառավարութիւնը չը հաճիր մինչեւ անգամ որոշապէս ըսելու մեզ թէ ի՞նչ պիտի ըլլան զրաւեալ կալուածներուն հասոյթները. հարիւրին այսչափ վար զրուելէն ետքը մնացեալը հայ եկեղեցիներուն պիտի յանձնուի կ'ըսուի, ի՞նչպէս, ի՞նչ եղանակաւ, ոչ ո՛ք որոշ բան մը գիտէ այդ մասին: Ողբալի է երեւ ակայիլ որ հայ եկեղեցւոյ պաշտնեաներն, կաթողիկոսէն սկըսեալ մինչեւ յետին սպասաւորը, ասկէ ետքը իբրիւ մուրացիկներ Ռուս կառավարութեան ձեռքը պիտի նային իբրենց անձնական ապրուստին համար, եկեղեցւոյ խունակին եւ մոմին համար, կանթեզի իւզին եւ հաղորդութեան նշխարին ալիւրին եւ զինին համար, եւ գուցէ շատ չանցած, նոր հրաման ելնէ թէ գրաւեալ կալուածները պետութեան սեպհականութիւն եղած են վերջնապէս եւ հայ եկեղեցիներն ու վանքերն ալ Ռուսական եկեղեցիներու եւ վանքերու շարքերուն մէջ անցած եւ հայ կղերէն անոնք, որ կը համակերպին այս նոր կացութեան կը պահեն իբրենց պաշտօնը՝ իբրեւ Ռուս եկեղեցւոյ բոլեք եւ անոնք որ չ'են համակերպիր, իբրենց կարգէն լուծեալ են:

Մեր սիրտէն արիւն կը հոսի ըսելու թէ այս պիտի ըլլայ Հայ եկեղեցին Ռուսականին մէջ ձուլելու տիսուր քաղաքականութեան կնիքն ու լրումը:

Հազիւ հարկ կայ բացատրելու թէ Հայ ազգը, քաղաքական անկախ իշխանութենէ եւ աղատ հայրենիքէ զուրկ իր այս աւուր կացութեան մէջ, միայն եկեղեցին ունի իբրեւ միութեան կազ եւ ան է որ վարժարանին օժանդակութեամբ ցարդ կրցած է պահել, պահպանել իր գոյութիւնը, նոյն իսկ դարերու

ահաւոր փոթորիկներուն մէջ: Եթէ ջնջուի հայ եկեղեցին ի կովկաս, աւա՛զ, քառորդ դար չ'անցած այս տեղի մեր պատուական եղբայրները ոռւսանալով իսպան կը կորսուին ազգութեան համար, կը վախցուի թէ չարիքը, Ռուսիոյ մէջ չսահմանափակուի միայն, հայ կպատակ ունեցող ուրիշ տէրութիւններն ալ, թէեւ կրօնական քաղաքականութեան մէջ ցարդ ազատամիտ, զուցէ փորձուին հետեւիլ այնքան վերէն արուած օրինակի մը եւ իբրենց սահմաններուն մէջ գտնուած Հայ եկեղեցիներու կալուածները զրաւելու ելնեն, հայ անուննու ազգութիւնը աշխարհի վրայէն ջնջուելու վատանգին մատնելով: Մեր ազգութեան ապագային տեսակէտով վտանգը իմաստ մեծ է ուրեմն, շատ աւելի մեծ քան 1895ի աշխարհածանօթ գէպքերն, որոց յիշատակն անգամ ապրուու կ'ազգէ մարգուած:

Սակայն հայրենակիցներ, ազգ մը թաշկինակի մը նշանին պէս չ'կրնար ջնջուիլ, ի՞նչպէս կ'ըսէ Վիքթօր Հիւկօ, եթէ ի՞նք ջնջուիլ չ'ուզէ, կ'աւելցնենք մենք:

Ազգին ապագայ գոյութեան ապահովութեան համար՝ ի՞նչ ընել պարտինք ուրեմն ներկայ անեղ ձգնաժամին մէջ:

Ռուսիոյ տէրութիւնը զէթ մեզ համար ամենահզօր է նիւթապէս, սակայն հզօր է նաև մեր բարոյական ոյժը, որ մեր դարաւոր իրաւունքներուն մէջ կը կայանայ, որ Ռուսիոյ կայսրութեան Հայոց ազգին երախտապարտ ըլլալու պարագայէն կը բղիսի: Պէտք է մեր այդ ոյժը եւ մեր տրամադրութեան տակ գանուած բոլոր ուրիշ միջոցներն ի նպաստ մեր դատին գործածել զիտնանք օգտակարապէս, ի ափիւոս աշխարհի ցրուեալ բոլոր հայերս՝ կրօնական թէ աշխարհական, պէտք է շրջապատենք մեր ծերունազարդ Հայրապետը

անոր նեցուկ եւ աջակից ըլլանք, որ յանուն ընդհանուր ազգին շարունակէ իր բողոքներն Յունիս 12 ի հրամանագրին դէմ, չ'ընդունի եւ իսպառ մերժէ զանի. ի մէջ ալոց յիշեցնելով կառավարութեան թէ ինք իրաւունք չաւնի ժողովրդին կալուածները Ռուս տէրութեան յանձնելու, հակառակ ժողովրդի կամքին, որու պաշտօնեան է ինք ամէն բանէ առաջ, անոր միաւ ձայն ընտրութեամբ Կաթողիկոսական գահը բարձրացած ըլլալով:

Կը կարծեմ թէ մեր մէջ պիտի գտնուին խոհեմութիւնը ծայրայեղութեան տանող եւ բարոյական ոյժին վրայ հաւատք չ'ունեցող ազգայիններ, որ գործելու այս եղանակը — բոլորը — նպատակայարմար չ'պիտի գտնեն՝ խոնարհ աղերսը նախամհանար համարելով:

Ըստ մեզ, խոնարհ աղերսը այն ատեն ներելի է, երբ ճրի չնորհ մը, ոճրագործի մը համար զթութիւն կը խնդրուի: Երբ անմեղի մը իրաւունքին ճանաչումը կամ վերահստատութիւնը կը պահանջուի, բողոքն է օրինաւոր միջոցը, պայմանաւ սակայն որ եթէ բարձրագոյն տեղեր պիտի մատուցուի, պատշաճ բոլոր կանոնները յարգուին:

Ինչպէս տեսանք, Ռուս կառավարութիւնը արդէն հաստատեալ օրինաց եւ նոր հրամաններուն գործադրութիւնը չէ պահանջած, եւ կապտած հին իրաւունքներուն տեղ նոր եւ համազօր իրաւունքներ տալու տրամադրութիւն ցոյց տուած է, երբ դէմը բողորով կաթողիկոսներ, բողոքող մամուլ եւ բողոքող ժողովուրդ տեսած է. մեր այս բանին հաստատող պարագայ մը ալ կը յիշենք, որ թէ եւ ընդհանրական հանգամանք չ'ունի, սակայն այնքան նշանակալից է որ մասնաւորապէս մէջ բերել կ'արժէ:

Երջանկայիշատակ Գէորգ Կաթողիկոսի օրով, Ներակա կաթողիկոսի ժառանգորդները, Ռուս դատ սրաններու առջեւ ազգին դէմ դատ բացած ու վաստկած էին. աղզը վերաքննութեան դիմած էր, սակայն հօն ալ դատ ար կորսնցուցած էր: Վէճի առարկայ նիւթը կցմիածնի գանձարանին մէջ կը գտնուէր. Գէորգ Կաթողիկոս այդ վճիռը արդարութեան եւ ազգին իրաւանց հակառակ կը նկատէ եւ կը բողոքէ գոչելով «զինուորական գորութիւնը թող գայ գործադրել զատարանի վճիռը, բայց նախ իմ մարմնոյս վրայ կոխէ, իմ զիակիս վրայէն անցնի, եւ այնունետեւ մտնէ գանձարան»:

Եւ չնորհիւ այս ազգու բողոքին, յանուն կայսեր արձակուած այդ վճիռը մինչեւ այսօր կը մնայ անց գործադրելի:

Ուրեմն, իրաւունքի վրայ հիմնուած բողորը ակնածելի ոյժ մը ըլլալը նոյն իսկ Ռուս կառավարութիւնը ընդունած է զործնականապէս. ոյժ, որ աւելի կարեւորութիւն կստանայ, երբ միջազգային մամուլն ալ բողորոյ առարկայ խնդրին մասին խիստ քննազատութիւներ կը հրատարակէ բողոքեալին դէմ եւ հասարակաց կարծիքը կը յուզէ ի նպաստ բողոքողին. միիթարական է որ ներկայ պարագային մէջ ալ կշիռ ունեցող եւրոպական թերթերէն շատերը իրենց ձայնը բարձրացուցին մեր արդար դատին ի նպաստ:

Պէտքէ բողոքենք ուրեմն արդ ազգու եւ պատշաճ կերպով. մանաւանդ որ կըսուի թէ Յունիս 12ի հրամանագիրը նախարարաց խորհուրդին փոքրամասնութեամբ որոշուած է եւ բնաւ տարակոյս չ'կայ թէ արդարասէր, բարեսիրա եւ Լաճէյի իրաւարար ատենին հիմնադիր Նիկոլա Բ. Վեհափառ կայսրէն անոր վաւերացումը կորպուած է եւ ոչ թէ ստացուած:

Պէտք է բողոքենք, վասնզի եթէ թողունք որ
կալուածները անձայն, անշշուկ գրաւուին մեր ձեռքէն,
մեր լուսթեամբ արդարացի եւ օրինաւոր հոչակած պի-
տի ըլլանք այդ գրաւումը, որ վերջնական հանգամանք
պիտի ստանաւ այսօրուընէ. մինչդեռ եթէ բողոքենք եւ
կառավարութիւնը բռնի գրաւէ կալուածները, ինչիրը
միշտ բաց կը մնայ, եւ ապագային՝ նպաստաւոր պայ-
մաններու մէջ, կրնայ յուզուիլ նորէն: Մէկ խօսքով
եթէ իսկ բնաւ յոյս չունենանք թէ, մեր ձայն լսելի
պիտի ըլլայ գարձեալ բողոքելու ենք նախ եւ յետոյ
ընելու ենք ուրիշ ի՞նչ որ կրնանք:

Մեծ ճգնաժամերու մէջ այս եղած է պզտիկ եւ
Ճնշեալ ազգութիւններու ընթացքը, ա'յս կը պահանջէ
մարդ էակի մեր արժանապառութիւնը, ա'յս կը պա-
հանջէ ճշմարիտ հայու մեր նուիրական պարտականու-
թիւնը, ա'յս կը պահանջէ Հայ եկեղեցւոյ զաւակի մեր
անբոնաբարելի իրաւունքը, այս կերպով միայն կրնանք
փրկել մեր պատասխանառութիւնը ապագայ սե-
րունդներուն առջեւ:

* * *

Կառաջարկեմ ուրիմի որ խնդրին հետզետէ ստա-
նալիք երեւոյթներուն հանդէպ, պարագային համամատ
գործելու ազատութիւնը մեզ վերապահելով, առ այժմ
հեռագիր մը ուզգենք Հայոց Հայրապետին, վստահու-
թիւն յայտնելով թէ Ն. Ս. Օծութիւնը սիտի գիտնայ
մինչեւ վերջը արիաբար պաշտպանել Հայ եկեղեցւոյ
գարաւոր իրաւունքները եւ թոյլ չ'պիտի տայ երրէք որ
Ռուս կառավարութիւնը գրաւէ Հայ եկեղեցական կալ-
ուածները:

Ն. Մ. Ա. Պ. Ա. Զ. Ա. Ր. Ա. Ր.



Հայաստանի Սպայի գրադարան



NL0438272

7362

H.AGAZARM

190